



## ԱՐԴԻԵՍՏՎԱԾՎԱԿԱՆ

### ԺՈՂՈՎՐԴԻ



Երաշխարհն ալ կարծես թէ ժամացցց մընէ. Եւ արդարեւ այնպիսի ժամացցց մը, որ լարսուելու երբեք հարկառութիւն չեմ. Եւ սակայն մեր լաւագյուն ժամացցց ներեւն ալ ուղղ եւ ճիշջ կը կատարէ կը ընթացքը. Այս պատճառաւ մարդուն շինած այս գործունուզուութեան համար միշտ կը կարօտիք արեգական, որ ի վաղուց հետէ անկիրթ ժողովրդոց մի միայն ժամանակաշափն էր եւ է տակաւէն. Բայց եթէ ըստ ինքեան մոտածենք՝ մեր այսօրւան ամենէն լաւագյուն ժամացցները, զոր կը գործածնեն աստեղանշմարք եւ նաևալվարք, սուգիւ զարմանարի կազմութեամբ մքենասեր են, զորս առանց յանդուութեան կրնամբ կատարեալ կոչէլ. Ի հարկէ երկայնաձիգի ժամանակներ սահած անցած են մինչեւ որ ժամանդուութեան իւր անկերպարան եւ անշարժար սկզբնաւորութենէն այսօրւան ասահմանը հասած է. Դարսեր աշխատան են ժամացոցի կատարելագործութեան համար եւ գրեթէ ուրիշ առարկայի մը վրայ այնչափ շատ իմացականութիւն եւ հանճար, գիտութիւն եւ արուեստ, սրամութիւն եւ մոտածունք թափուած չէ, որչափ այս փոքրիկ գործացն. Ամէն ժամանակ հցակապ դիտունք եւ արուեստաւորք ժամացոցի կատա-

րեագործութեամբն զբաղեցան եւ այնու իրենց ալ համաւար բարձրացոցին. Մերենարանութեան, ընագիտութեան, ուսողութեան եւ նախասկան նիւթոց (matières premières) գործածութեան մէջ յառաջարկիմն թիւնն որչափ հըսկայքայլ եղաւ, նյունափ նպաստ մատուցուեցաւ ժամանգործ ուժեան մասնամիւլին. Որովհետեւ ժամացցյներն իրենց այսօրւան կատարելութեամբ մարդկային ջանից գեղցիկագոյն արգիւներն են, իրենց վախճանը նշանակալից եւ կազմութիւնը կարի հանճարեղ է, անոր համար կը վցել որ զոյ մը խօսքով անոնց ծնունդն ու կատարելութիւնը տեսնելու:

Առաջն ժամանակները մէն մի ժամացցը գրեթէ սկզբնական ինքնագիւտ (original) գործ կը համարուէր, զոր զատ զատ կը շինէր մի միայն վարպետ մը՝ ամէն մասունքն ու մասնիկներն անձամբ չեւելով ու փարթուվ, խարտոցելով ու ագուցանելով. Ըստհակութեան համար շնուռած կրնակը ըստել անմիւն ու անհամար ժամացցյներն ըստ նմանողաւթեան եւ սովորութեան կը յօրինուին, այսինքն օրինակի վրայէն կը ձեւուեն մեծաթիւ քանակութեամբ. որովհետեւ գործատանց գործունէութիւնը, որ կը կայանայ գործերն իրարմէ բաժնելու եւ օգնական մեքենաներն ըստ կարի գործակարաբէս գործածելու վրայ, ժամանակութեան մասնամիւլն զարգացման մեծապատճեն նպաստան է վարուց ի վեր, եւ անոր արտաքս կարգի յարդու է, Անը որ գործերն իրարմէ բաժնելու օրէնք ամենայն ճշգութեամբ եւ խոսութեամբ ի գործ կը գրաի, — որպիսի է դրագունի ժամացցը շինուելու գործատանց մէջ, — գործաւոր մը միշտ միշտ միւնցն մասը կը շինէ, եւ օր ըստ օրէ նոյն մասնիկը շնորհվ յաճախ՝ հարկա մասնաւոր աստակութիւն եւ վարժաթիւն մը կը ստունայ՝ թէ արագ եւ թէ կատարեալ արդիւնք արտադրելու բաց աստի գործատանց միջնորդութեամբ ժամացցն հասարակաց ստացուածք եղաւ, մինչ գետ յառաջարցին մեծագիւն եւ հազարագիւտ բան մին էր, զոր միայն մեծատունք կրնային գնել, իսկ պար ամէն մարդ կրնայ շատ դիւրութեամբ նոյն ստունալ, եւ անհրաժեշտ ալ հարկաւոր է. մեր արդի բազմագրալ կենաց գործերն ճշգիւն եւ ի ժամանակնին կատարելու համար Արդի ժամանակն ամէն մարդ լիովիլ իրաւունք ունի իւր սակաւալեաց կենաց ժամանակն ամենայն նիստութեամբ գործածելու. նյոն իսկ մեր բոլոր բոլոնդակ կեամկն այսպէս ըստելու

Համար՝ ժամացոցի տասուերկու թուոց շրջանին  
մէջ կը դառնայ:

Եւրոպից Ժամագործութիւնն՝ արուեստից  
ամէնէն նշանաւոր ճիշդը կը կազմէ, որ բիւրաւոր  
ժիր եւ տակակ մարդիկ կը մատցանէ, եւ ամ ըստ  
ամէ բազմաթիւ մլլիոններու վաճառք աշխար-  
հիս մէն մի մասերը կ'առաքէ: Բայց նաև յէւ-  
մերիկա ժամագործութիւնն սիսած է առ տակաւ  
տակաւ նշանաւորիւն եւ յարց ստանալ: Վասն  
զի ամէն երկրի Համար՝ մասնաւոր Ցանկաստա-  
նի, Հնդկաստանի, Քենաստանի եւ ուրիշ եր-  
կիրներու մէջ տիրող նշանակներու: Համեմատ  
մասնաւոր ժամացոցներ կը յօրինուին, բայց  
լաւագոյն յաճախորդն է Քենացին, որովհետեւ  
միշտ կրկի՞ այ է միեւնյն տեսակէն գրապանի  
երկու ժամացոց կ'ունենայ:

Արդ եթէ Հարցըններ՝ թէ հին ժամա-  
նակները ժամացոցն ինչ տեսակ էր, կը բար-  
նելոր որ կանխագոյն ծանօթ գարերէն մինչեւ  
միջին դարու սկիզբներն ուրիշ ժամանակացոց  
չկար բայց եթէ Արթուր եւ Ֆրայ ժամացոցը՝  
Վերջն գործածուած աւազի եւ մնցի ժամա-  
ցոցներն առաջնոց լոկ եղանակաւորում են: Արեւու եւ ջրոյ ժամացոցներուն սկզբան հա-  
մար կը պական պատմական տեղեկութիւնք,  
որոնք թերեւ հիմք բաղդէացիներէն կամ բա-  
րելացիներէն անցած ըլլան ի Յունաստան եւ  
հոն այս արեւկայ գաւառներուն մէջ զարգա-  
ցած են: Յառաջակըլուանն Ասիս եւ Եգիպտոս,  
ուր պայծառ եւ ջնջն օրեր զիրար կը յաշրդ-  
գեն, ժամանակ բաժնելու ամէնէն նշարաւոր  
միջոցը մարմոնց շուքը կամ ստուերն էր, որ  
հաւանական է թէ կանխագոյն ժամանակներն  
ի գործածութեան եղած ըլլայ: Քաղդէացիք  
իրենց ժամանակն առաջին նշանաւոր աստե-  
ղագէսքն էին եւ Բաբելոնի հոչականոր աշտա-  
րակն իրենց գլխաւոր դիսանոցը կ'ենթացրուի  
ոչ նուազ հաւանականութեամբ: Կամ ասնց  
կ'ընծայուի տուրնիւան եւ կիշերյ երկոստասան  
ժամանց բաժանումը: Հին ժամանակներն այլիւ-  
այլ ձեւերով արեւու ժամացոցներ շննեցին, եւ  
Յունաստանէն ու Եգիպտոսէն արդէն շաբթ մը  
մարդիկ անոր իբրեւ յարդարիշ ու նորոգիշ կը  
նշանակուին: Բայց կ'երեւայ թէ սոյն ժամա-  
ցոցներու սկզբան ձեւը բարձր սիւներու նման  
եղած է, ինպէս որ տակաւան ցայսօր յէթիպտոս  
իբրեւ կիթող կանգուն կեցած կը նշնենք: Սա-  
կայն յընթացս ժամանակաց սոյն այս ձեւերն ու-  
րիշ զանազան ձեւերու փոխուեցան: Երբեմ  
միահարթ, երբեմն բարձրաբանդակ եւ գոգաւոր

երեսով, եւ մերժ ալ աստեղագիտական ծրեա-  
րով (orbes), գեերով եւ ձեւերով կը նկարուեին  
առ ի զարդ: Կրնայ ենթագրուիլ թէ այս ժա-  
մացոցները լսյութեան աստիճաններու համեա-  
մատ ալ շատ փոփիտութիւն կրած են: Ըստաւոչ  
(appennae solaire, գերմ. Sonnenring) լսուած  
գործիքն, որուն մէջ արեւը փոքրիկ ժակի մը կը  
դիտեն ու կը չափէին, նմանապէս յունական  
հին ժամանակն արդէն կար, ի Գերմանիա ծու-  
եւ քար, գարուն արեւու ժամացոցը կը սկսի  
ծանօթանալ, եւ նոյն ժամագործութիւնն (ցու-  
մոնից) ի ձեռն աստեղագիտաց եւ մըբենա-  
գիտաց միւնչ ժլ. գարդ պնդափ յառաջացու-  
որ զանազան ձեւերով եւ արլիկասպիտական  
կազմութեամբ ժամացոցներ յօրինեցան:

Ցին ու գիշերը շափելու ինչպէս նաեւ  
ընակարաններաւ մէջ գործածուած ժամանակա-  
չափին Հարկաւորութիւնն առաջնորդեց զմարդկն  
ուրիշ միջոցի մը, որ է ջոյ, եւ Առոյ ժամա-  
ցոցներն, որոնք թերեւ ըրեւա-  
կանին սկզբան հետ համաժամա-  
նակեան են. վասն զի նախ յայտնա-  
պէս կը տեսնուին ի Յառաջակողմն  
Սմիա եւ յէդիպտոս, ուստի ան-  
ցած են Յունաց եւ ապա բաւական ուշ՝ Հռո-  
մացեցուց: Սակայն ձենակի պատմութիւնը  
կ'աւագնէ թէ առ զենացիս արդէն կանուխ  
ժամանակներն ի գործածութեան էր ջրոյ ժա-  
մացոցը. եւ Կեսար երբ իբրեւ աշխարհակալ  
մատ ի Բրիտանիա՝ մեծաւ զտրմացնոմբ տեսաւ-  
կզնեաց բարբարուաց քով ջրոյ այս ժամացոց-  
ներն, զոր արդէն տեսած էր ի Հռոմ: Աւազի  
աշխարհանօթ ժամացոցի ձեւն Եգիպտական  
հնագոյն քանդակներու վայ կը տեսնուի. սոյն  
ձեւով աւազի ժամացոցն այսօր բոլըրովին ան-  
գործածական եղած է. բայց փոքրագոյն ձեւով  
իբրեւ մանրերկրորդական վայլիկաններուցոցիչ՝  
կը գործածուի տակաւին ցայսօր ամէն նաւու  
վրայ նաւու ընթացից արագութիւնը շափելու  
համար:

Ջրոյ ժամացոցն այն ժամանակի պարզ  
պիտոյից նայելով՝ պնդափ պարզ գործիք մը  
չէր խողովակաձև: կամ ձագարաձև մաօթէ  
մը ջուլն որիշ անօթի մը մէջ կը թափէր նուրբ  
ժակի մը հոսելով. ըստ պյում կնար գործա-  
ծուիլ սանգուլի մը կամ վերը կամ վարը ջրոյ  
երեսին բարձրութիւնը կամ ցանուուլ ցուցընե-  
լու համար: Սանդուղնը կող մասերը կը շննէն  
կամ պակիե, բիւրդէն եւ նման թափանցիկ  
նիւթերէ, եւ կամ որիշ կ'երպով կը յօրինէն

առանց թափանցիկ նիւթյուն բաց խողվակի մը ջրոյ երեսն վրայ, որ տասաւերկու ժամու մէջ կամքիթելով կը հասներ, կը կենար դիւրադարձ դլան մը, որ ջրոյ հետ վար կ'իջնար. Նոյն գլանին վայ հաստատուած ճեւ մը փարբիկ գաւազան ի ճեւին կը լուսն կը ցուցներ ուղահայեաց զետեղուած:

Աւելի ժամանցոյը ժամանեն անցնիլը միայն կը ցուցներ, բայց ջոյ ժամանցոյն ուրիշ բարձրապատճիկ առաւելութիւն առներ. բայց կտեսներ բայց դումնդակ ժամերն ի միամին կը ցուցներ. պայս կը նային նաեւ ժամանակի փոքրիկ բաժանումներն ալ չափել: Ճռուկական գատարաններու մէջ երեք հաւասար մաս չուր չափեէն եւըթ կը հսկեցնէին մին միոյ զինի, յորոց մէկ մասն ամբաստանելց՝ միւս ամբաստանողաց, եւ երրորդն ալ դատասարաց համար էր: Ջոյ հսանին որ սպառէր խօսքին ալ պէտք էր վերջ տա: Միշտ պահապան մըն ալ ժամանցոցի բոլով կը կենար, որ կը ծանուցներ մէջ ջրոյ հսանիքն սպառած է, եւ միան կ'ալ գէպիերու ժամանակ՝ զօր օրինակ վկայց վկայութեանց, մուրհակաց ընթերցմանց առեն, — անմիշապէս մոնով ջրոյ ծակը կը ինսուր: Ճռուկական աշխարհակալութեան անկաման վերջնն ժամանակները արտառն մըն էր մշտատեւ: Ժէ ժամանցոցի պահապան կառաշարեկի կը լլաւան, եւ իրենց պայտոնը հաւասարամթեան չեն կատարեր: Կաեւ ի Յունաստան ննցքն եւ եւրէն ի Հռոմ ի իմաստասէրք եւ ճարտարախօսք վլաճաբանական հրաշանդագ մէջ իրենց շաղարդատութիւններն այնու գլխաւորաբար կը կարմէն: Որ իւրաքանչիւր ոք ջրոյ տեւողութեան համեմատ հարգ էր իսօսիլ: Մեր պարուան “ իսօսելու հրաման կը ինդրեմ նոսոքր՝ նոյն ժամանակ կը հնէքր: ” Կը ինդրեմ ջրոյ ժամանցոյը, (թել ըլըսդրամ):

Կանուխ ժամանակներն արդէն քանի մը նոյնակապ համեմատներ ջրոյ առաւել եւս արուեստական ժամանցոցի դիւտոնի եւ մէքենական կազմաներով զըալցան, որնք բնականաբար միշտ իրեն, անհատական եւ գուղնագիւտ դործ եւ արդիւնք մատցին: Արուեստական պիտ ժամանցոյն երթ, որուց համար կը պատմն Պլուտարքոս, Վիթրուլիոս (Vitruvius) եւ որիշ մատնագիւք, ջրաշարժ անիներ առնէն, եւ ժամանցութենելն զատ՝ կը ցուցնէն գլխաւորաբարու որեր, ամիսներ, կենդանակամարդն նշաններն եւ այլն: Այս կարգի կազմանծոց մատցորդներն հնութեան եղծիւ ժամաներէն պիտ իւրաքանչիւր ալ զետեղուած:

Նոր պահանցողական ժամանակին թեւելոյն առաստաներով: Յարեւմուտու վանականը մանաւուանդ մէծ փոյշ տարին ժամանցոցի կատարելութեան. Զ գարուն բուկէիուս, Թ գարուն Պասիփիթու համար կատարելու համարական նոր ժամանցոցին բանելով՝ միջդեմ դամանակու, Աղքամանդրիա, Պաղտատ, Կ. Գլիս եւ ուրիշ Բարպաններն արուեստագործ շուայլ ապակիններու. Հնաւած ծանրագին ժամանցոցներ կ'ապաքէն արեւմատնեայց: Այսպէս թ գարուն սկիզբը ըլուաշկաւորն Հարուն-էլ-Ռաշուտ խալիֆին կարուլու Սեծնին առաքեց ուրիշ բազմաթիւ ընծաներու հետ նաեւ ջրոյ մեծագին ժամանցոյ մը: Թ իրեւ զարմանալիք գրոծք մը պանչանաց եւ գրուտաեաց արժանի եղաւ բաւական ժամանակ: Այն այս ժամանցոյն շնուրած էր անագապղնէ (bronze) յեւեալ ուկւյ եւ արծաթոյ դրուգներով: Թուացոցի (cadran) վրայ ժամբը նշանակուած էին ըստ արդի ժամանցործութեան, որնք կը զարնէն մէն մի ժամուն: Եւ իւրաքանչական թուոյն հնամատ նյուշացի գործիքի գնեակներ մտալեց ննծ ջրի մը վրայ կ'ինսային: Ամէն մէկ ժամը զարնէն եւ աքրատական առաւելու ու ուր կը բացաւէր եւ նոյն թուոյն սպառազննեալ հեծեալներ դուրս կ'ելէն եւ անկերեւյթ կ'ըլլապին քանի մը շըշան ընկելն եւոքը: Երկայն չունեց այս ժամանցոցի վկայեած համբան ու համարումը. վասն զի մոռացութեան սոտեւր մը ձգեց ասոր վրայ Պասիփիթունին՝ Վերոնայի եւ վիխուպունին շնած ժամանցոցի, որ ժամերէն զատ կը ցուցնէր միանդամակ ամսոյ թուականը, շարթու որերը, լուսոյ փոփոխամ եւ այլն: Այս ժամանակներու պահանգական կամ ակէտ աւելի յատաջադէմ էին շնենացիք ի ժամանցործութեան: վասն զի իւրինային պետական տարեգիրքն սատեղական Հանգի՛ թուականին ը արու մէջ կ'ապէր, շնած ժամանցոցին համար կը պատմէն թէ նոյն ժամանցոյը ապեգական, լուսնոյ եւ հինգ մոլորա բակապ շըշան կը ցուցնէր իրենց մոլոր զուա գագիկութերով (conjunction), Հանդիպակացութիւնն (opposition), արեգական, լուսնոյ, մոլորակաց եւ աստղադար խաւարումները ներկայացընելով: Երկու սլաք թուացոցի մը վրայ ժամերը կը նշանակէն: որ ի շնենաստան դիշեր եւ ցորեկ քան ժամ կը հաշուին, — եւ ժամերը կը զարնէն երկու պատկերներ (fligate), որնք մէն մի ժամուն դուրս կ'ելէն մուրճ ի ճեռն զանգակ մը զարնէլն եաքը գարձեալ աներեւոյթ կ'ըլլային:

Ուրեմն տեսակը թէ հազար եւ աւելի եւս տարի յառաջ եղան մարդիկ, որոնք ժամագործութեան համար կրցան արդիւնք յառաջ բերել: Բայց մանգամայն աեմունեցաւ թէ զըս ժամացցցներն երկու բոլորվնն զատ դրութեամբ (Եցինձա) կը յօրինուէին, որոնց համար զորը շարունակ կը հուէր ցացըներլով միանցամայն ժամելը, իսկ միւսոց հարկաւոր էր զամունք քենայից արուեստական կազմութիւն մը, որ աւազին տեսակին բոլորվնն անպէտ էր: Աւերջն տեսակն աղօրեաց պէտ հոսող ջոյ կը կարօտէր: անիները ջուր առնելու եւ շարժէ բացուները ջոյ զօրութիւնը բաժնեն զանազան կէտէր պէտք էին ունենալ, եւ ով որ պայտիսի բան մը կարենար շնչնել՝ նշանաւոր մէքենագիտի համբաւ: կը վայելէր Բայց ջոյ զօրութիւնը պարզապէս կը կայսար իւր եւնարութեան վայ, եւ ծանր մարմինները՝ թէկուս ըլլան հեղուկ թէկուս հստատուն՝ իւնենալով վեճակի մէջ անփոխի կը մնան: Վերջապէտ յայսի է թէ պայտիսի արուեստական գործիներու մէջ մէն դէր կը կատարէ ծանրութիւնը: Հուսկ ուրեմն ջոյ ծանրութենեն՝ անցան մարդիկ հստատուն մարմնոց ծանրութեան, բայց թէ նրա, հոր եւ որոնք ձեռքով՝ այն տակաւնն անյայտ է: Սակայն առաջնուն ծանրութեան ժամացցներն այնպէս չյօրինութեան որ յլննմաց այնչափ դարաւոր ժամանակաց կարենային ջոյ եւ աւալի ժամանցյներն գործածութենէն հանել եւ իրենքն անցնիլ անոնց տեղը: Մանաւանդ թէ գիտունք եւ անունգործէր, որնք ըստ կարելոյն չնդրութեան հետաքաշ էին, մեղ այս վերջնոցու կապահնէրն իրենց յետին կարուելութեան մէջ:

Մեր պայօտան ժամագործութեան առաջն հետքիր կը նշանաբն ժամարու աւ դարաւ մէջ երբ Մակտեպորի ուսեալ եւ կիսկոպուր Գերակիր պէտք, որ ետքէն Սեղմետարու Բ. անուամբ գումայ քահանայապետական ամոռն ալ եւ լսւ, անուաւոր եւ ծանրոցաւոր ժամացց մը յօրինեց: Նեթէ ընդունիկ այն հաւանական կարծիքն ալ՝ թէ առաջնուն ծանրոցաւոր ժամացցներն չէն զարներ, սակայն հարե՛ է ընդունիք որ իսկոյն անոնք ալ շնուրեցան: վախ զի ծր դարաւն մէջ արդին կային զանոնց ժամացցների ի վանորպայ: Կամ նոյն ժամանակ վախականի էին մի միջն ժամանց գործք. իսկ աշխարհի հական ժաղիւ դժու դարպան սկսան նախ ժամանց որդութեան պարապիլ: Խտալացիք, Խենոսի ամիսամակ ժամանակի ժամանակից, Ֆլամանդիացիք, Նոյն իսկ Անդիացիք համեմատ թեամբ աւելի ճարտար

մանագէտը ընծայեցին քան թէ գաղլիցիք։ Աշրութիներոս ժամացցցներու այս ժամանակ այն-չափ ծանրագին էին որ մեծամեծ եւ նշանաւոր քաղաքներն երկպյան ժամանակ կը գերեւէին մեյ մէկ նցյալիքին ժամացցյ հոգալու Առաջին ժամացցյի ի Տիգրն դրուեցաւ 1332ին, ի Փատուա 1344ին, ի Պղոմուա 1356ին, Աւագալուրկ 1364ին, ի Փարիզ եւ ի Ալբանուրկ 1370ին։ Փարիզի ժամացցյը չնեմց Համբաւուն Հնդիկու վեր, զոր Կարոլոս Ե. մանաւոր այս վախ-ճանիս Համար ի Գաղղիս տանել տառւաւ։ Այն ժամանակուան մեծ ժամացցյների այնչափ ան-հեթեթք էին, որ շարժէց ծակոցներն 200 քիլո-կրամեն աւելի կը կըռէին։ Ակըն շնած ժամա-ցցյ մը, որուն ծանրոցնին ծանրութիւնն էր 250 քիլոկամ եւ բաւական աղմկալից ընթացիք կը շարժէր, իւր նմաններէն իրբեւ նուրբ գործք մը կը զանազնուէր։ Այս ժամացցյս կը լցուցնէր եւ կը չնչէր միայն ժամելը, սակայն իւր պաշ-տօնը կատարեց յընթաց հնդհարիւու տարրոց, բնակաբանաց Համար փորիկ ժամացցյներ պլ շնուռեցան ժոր գարու մէջ, ապայն ասոնք իրբեւ արտօնութիւնի շայուածն եւ արտօնարդ կը համարուէին։ Այսպէս զօր օրինակ Փիլիպպոս իւրեղիկն ժամացցյ մ'ունէր, որ թերեւու մի միայն էր որ իւր պետամետն մէջ գցութիւն ունէր։

ժամանցոյ մը կը կայսնայ բազմաթիւ ա-  
գոյցիկ անհնարեթ, որոնք շարժման մէջ կը դրուին  
կամ ծանրոցով եւ կամ գալարուն զպանակով  
մը: Այս ետևու առաջ շարժութեան առաւել եւս  
արագ կ'ըլլար՝ եթէ նախահոգ միջոցք ի գործ  
դրուին, որպէս միայն մարմն է սանձահարթել եւ  
կանոնաւորել անուոց ընթացքը, որ միշտ երա-  
գութեան մէտ են ժամանցոյն այս անհրաժեշտ  
մասը կ անառանուի կանոնաւորիչ, որով կը կա-  
խուի ճճանակը: Պատի կամ ճճանակաւոր ժա-  
մանցոյ մը եթէ զննէ մէկը ճճանականին ճա-  
պայտիթիւնը, զոր կը մատացանէ կանոնաւորիչն,  
այնպէս անհրաժեշտ կը համարուե՛ որ խեզըն  
կարծուի թէ ի սկզբանէ անտի երեւուն իրարմէ  
անբաժան ընկեր եղած են: Սակայն իրն այլազդ  
էր յառաջադրութեան, ժամանցոյ եւ ճճանականին այն-  
չափ ուշ իրարու հետ միացան, որ զոր օրինակ  
վկրին ի Փարիզ ընեած ժամանցոյն երեկ ամ-  
րող գար իր ընթացքն ընթացաց ճշդութեամբ  
յառաջ քանի կանոնաւորիչ մ'ունենան:

5. 6. 7.